

ՄԷՃՄՈՒՆՅԸ ՀԱՎԵՏԻՍ

ՏԵՕՐՏԻՆՆԻՃԻՒՒՆ — ՍԵՆԵ

(1864)

ՆՈՒՄԵՐՈ — 334

1781 — ԲԵՃԵՊ Վ

ՆՈՅԵՄԲԵՐ 24

ԱԼԱՖՐԱՆԿԱ 6 ԴԵՎՏԵՄԲԵՐ

ԱՄՈՒՐԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ 24 ՍԱԼԸ

Պիր հաֆթատան պերու Լարսթա-
տան, տրգդաթա շայեան հիշ պիր
հափաթիս կէլմէմիշ տիր :

Վէնէտիկ էյալէթինտէ զուհու-
րա կէլէն ինթիլալ, Լարսթիա տէվ-
լէթի պատրըրլոյ, ու հէփալիտէ իա-
տէի էսայիշ վէ ինթիրահէթ վադի
օլմուշ տուր :

Սեպտեմբեր 15 ահմադալի, իթա-
լիա բարդամէնթ մէճլիսինտէ հէնիւզ
միւղաքէրէյէ վաղ օլունմամըշ, վէ
պու պապտէ թանգիմ օլունմամազ բա-
բօրթօ հէնիւզ թէքիլ օլմամըշ տուր :

— Ինկիլիզին գուվլէի պերրոյէ վէ
պահրիյէտինի թէնիլ իթէք նիյէ-
թինտէ օլտուղունու, եէնի զաղէ-
թալէր եալանա չըգարրը :

— Դմերիպայ ատայիր հիշ պիր մալիւ-
մաթմըլ Եօգ տուր . իբի օրտու նէ
հալտէ տիր պիլմէյիլ . Վօնֆէտէրէ-
լէր իւթաթաթ տիր աէյէնիւր տէ վար .
խիւլտատուր շու տուր քի, պիւթիւն
պիր սէնէ, պուհմա ինտան, մալ, վէ
աքճէ թէլէֆ օլտուգտուն, վէ ագը-
տան խարիճ զայաթա թահամմիւլ օ-
լունտուգտան սօղրա 1863 իւն սօ-
նունտա իբի թէրաֆ նէ հալտէ պու-
լունմուշ իսէ, 1864 իւն սօնունտա

տախի օ հալտէ պուլունուր . վէ Լա-
րսթանըն միւլտախէլէ իթմէյէճէյինի,
Լօրտ ճօն Բուսէլ տախի պիր նութ-
գունտա թասաիգ իտէր :

Պու հալէ նազարէն բամպուր պիր
աղ շէյ եիւքսէլմէյէ պաշլամըշ տուր :

— Լիթանէտէ իբի տէֆա Դրան-
սըլ էլլիսի օլունու, պուհմաթ տգտէմ
Դրանտա խարիճիյէ նազարը պու-
լունան միւսիւ թուվնէլէ նուղուլ
խապէթ իաիւպ, եալամաթը հագ-
գընտա խայլը վէսլէսէ վէրմիշ իսէ-
տէ, սօն խապէրլէ նազարէն, թէք-
միլէն իֆապաթ իթմիշ տիր :

— Լիթանտա աղըր խասթա տիւշէն
Ինկիլիզ էլլիսի սըր շէնրի Պուլլըր
տախի թէքմիլէն իֆապաթ պուլունու,
Լիթանտա տէվլէթը Լիլլէ էլլիսի
Դօթիաթիս պէյին, վէրալիս պիւթէ-
թի տախի գապուլ իթմիշ վէ հաղըր
պուլունմուշ տուր :

— Բուսիա տէֆէրի վաթթընտա Լի-
թանէտէ Դրանտա տէֆաթէթի պաշ-
տըր քեաթիպի պուլունան միւսիւ
Պէնէտէթի, Բրուսիայա պէյիւր
էլլի թայիին գըլլմըշ տուր . պու զա-
թըն իլլէրիւտէ Լիթանէյէ տախի
Դրանտա էլլիսի թայիին օլունմաթը
մէմուլ տուր :

Սեպտեմբեր . 26 նոյեմբեր :

Պէրլէնիլն զախիրէլէր հալա Սեպ-

Իշ պու Բուսիա տէֆէրի վաթթընտա Լիթանէտէ Դրանտա տէֆաթէթի պաշտըր քեաթիպի պուլունան միւսիւ Պէնէտէթի, Բրուսիայա պէյիւր էլլի թայիին գըլլմըշ տուր . պու զաթըն իլլէրիւտէ Լիթանէյէ տախի Դրանտա էլլիսի թայիին օլունմաթը մէմուլ տուր :
Տալալարտա, բօսթա իւճիլթի իւղէրիմիլէ օլարապ . Սէճմուայա ապօնաթ օլունար իլլան սէնէվի 60 վէ ալթը ալթը 30 զուրուշ տուր : Ապօնաթ օլունար սէնէվի 60 վէ ալթը 35 զուրուշ տուր :
Տալալարտա, բօսթա իւճիլթի իւղէրիմիլէ օլարապ . Սէճմուայա ապօնաթ օլունար իլլան սէնէվի 60 վէ ալթը ալթը 35 զուրուշ . վէ ապօնաթ օլունար իլլան սէնէվի 70 վէ ալթը ալթը 40 զուրուշ տուր :

սկիւայէ եէթիշմէտիյնտէն , վէ բիա-
չատա աղ զսիսիւրէ պուլճնտուղընտան
եիւքսէք ֆիւթլա սաթըլմագտա տըր :

Վապրիգալէրաէ քիւլլիւ խաս շէ-
քէր պուլճնտուղընտան , պու մա-
թահ եիւզտէ պիր , պիր պուլճուգ
տիւշմիւշ տիւր :

Վահվէ կէվէք օլուպ , եալընը
Իօ ճիւսի չօգ սաթըլտըղնտան ,
եիւզտէ իբի եիւքսէք տիր :

Եաբաղը իշթահար . իբէք կէվէք .
գօղա իշթահար .

Իամպուգ կէչէն հաֆթատան պիր
աղ տահա եիւքսէք . ֆագաթ սաթըլը
կէվէք :

Իամպագ . Ժիւմէլ . 330 - 335 .
գըգաղաճ . 225-220 . գասապա 200 .
Սէլանիք . 230 . Վըպըլա . 220-210 .
Եիթանէ . 200-180 .

Եաբաղ . Եըգանմամը . Սէլանիք .
120-122 . Ետիրնէ . 185-192 . Իզմիր
105-110 . Ենկիւրիւ . 95-100 . (ճիւմ
լէսի տէ ալա ճիւսլէրի :) վէ 39 օգ-
գասը :

Իբէ . Պրուսա . ֆիւթիւր . 83 .
90 . (312 տիրհէմի) Սէլանիք . 74-82 .
Իզմիր . 80-84 . Պէյրուլթ . 74-84 .

Վիլ . Պրուսա . 19-25 . Սէլանիք .
18-22 . Պէյրուլթ . 22-24 . Իզմիր .
Եիրիա . Սիւիլի . 20-22 Ետիրնէ .
24-24.50 :

Պալ ճօմ . 39 օգգասը . Իզմիր 250
Թրապուղան . 240 . Սէլանիք 240 .

Պէյրուլթ . Վըպըլա . 240-235 . Սէ-
լըր . 220-235 :

Վահվէ . Եէմէն . Սէլըր . 125-115
-105 . Եօրթօրիգօ . 100 . Եիօ . 75-
85 . եըգանմամը 95 . Շէքէր ֆիւսօ .
43-43.50 աշաղըսը . 39 :

Իբէ . պիլ . 78 օգգասը . Վըպըլա .
Իզմիր . 80 . Եէմէ . 75 . Թարապիլուս .
70 . գարաման , Պէրէշամ . 60-55 :

Վալիլ ճալըլ . 312 տիրհէմ . 2.20 .
սիւահ . 4.50 Իզմիր . 4.10 . սիւահ վէ
եէշիլ , 2.80 . պէյալ . 2 :

Օսմա արապի . 78 օգգասը . 200 :

Եֆէ . 312 տիրհէմի 42-47 .

Սիւհմալի . 312 տիրհէմի Վալիլ
60-70 , Եզմիր 40-50 :

Պալա . պէթիւլի .

Իթալիա . 8 . Ենտրա . 7 . Վիլէ-
մէնի . 7 . Վրանսըլ . 6 . Վիլէնիա .
Համպուրի , Երուսիա , Պէլճիգա , 4
Վրանսֆօրթ , 3 :

Կէրէք Վարա տէնիլ վէ կէրէք
Եգ տէնիլտէ եբէյի կէմի սագաթըլթ-
լարը վալի օլմուշ իսէ տէ , թաֆսի-
լաթընը իլէրիւտէ եաղապիլիլիլ :

— Թրապուղան իլէյէն Վրան-
սըլ վարօրլարընտան պիրի , շու կիւն-
լէրտէ քի ֆուրթուհալարտան պաթ-
մըլ օլտուղը իշտիլիլ իսէ տէ , հէ-
նիւլ թահգիլէ միւհթաճ տըր :

ՄԵՍԲԻԳԵԱԹ ՎԵ ՆԱԳՏ	ՃՈՒՄՆԱ ԵՐԹԵՍԻ ՆՈՅԵՄԲԵՐ 21			ԲԱԶԱՐ ԵՐԹԵՍԻ 23			ՍԱԼԸ 24	
	Սաղահ	Եօյլի	Ելիլ	Սաղահ	Եօյլի	Ելիլ	Սաղահ	Եօյլի
Մէճիսիլէ լիւա Ղըշ .				101 20	101 20	101 20	101 20	101 20
Սիւթթալէ լիւա 100 ղըլուշտան				66 26	66 29	66 30	66 30	66 34
Օն տէնէլթ թէրթիլլաթ				44 20	44 20	44 20	44 20	44 20
Վիւճի 2/նճի գօնսօլտէ				52 26	52 29	52 30	52 30	52 34
Եւշիւնճիւ թէրթիլլա				52 26	52 29	52 30	52 30	52 34
Թէրթիլլաթը լապիւ				51 26	51 29	51 30	51 30	51 34